

ՄԵԾ ՅՈՐԵԼԵԱՆԵՆ ԷՏՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈԳԻՆ ԵՒ ՀԱՅ ԺԱՂՈՎՈՒՐԴԵ

Հայաստանի Ողին .— Ուստի՝ կուգաս կամկար կամկար, խելօք աղբար . . .

Հայ ժողովուրդ .— Կրկնակ յորելեաններու հանդէսներէն կը վերադառնամ, ուժասպառ՝ բայց սրտապընզուած, փոշելից՝ բայց յուսախայտ, յոգնութենէ կըած՝ բայց հպարտութենէ ուռած, կուգամ . . .

— Հոետորութիւն ընելու ատենը չէ, ով Հայ ժողովուրդ, երկու երեք օր խօսեցաք, ճառեցիք, ճառաբանեցիք, ալ բաւական է . . . : Կեցիք, քիչ մը ու լրջօրէն խօսինք :

— Ո՞վ մեծասքանչ դու լեզու, ով հեշտ բարբառ մայրական . . .

— Ծեծ պիտի ուտես, Հայ ժողովուրդ, խելօք կեցիք :

— Թոն սա երգս լմնցնեմ . . .

— Հերիք որչափ երգեցիք, պոռացիք, կանչեցիք . հիմա ալ համարատուութեան ատենն է : Սանկ դէմս անցիք ու հարցումներուս պատասխանն է :

— Այսինքն ըսել կ'ուզես . «Պնդեա զմէջ քո իբրև այր՝ հարցից և տուր ինձ պատասխան» :

— Զէվզէկութեան ատեն չէ, ուր էիր ուրբաթ օրը :

— Գում Գարուի Մայր եկեղեցին գացի Աղգային Ժողովի պատմական նիստին ներկայ գտնուելու :

— Ի՞նչ ըրիք այստեղ :

— Դիւցազնական համբերութեամբ անհունօրէն մտիկ լրի ատենապետ Տօքթ. Տաղաւարեանի ճառը որով հմուտ Տօքթորը ցոյց տուաւ թէ Ս. Մեսրոպ կուտ մը չէր արժեր, թէ այրուբէնի գտիչ կամ հնարիչը չէր, այլ պարզ յարդարիչ մը, թէ Հայերը իրմէ շատ առաջ արդէն կատարելագործեալ այրուբէն մը ունէին, ևն. ևն. :

— Ասիկա վայլեց միթէ, ով Հայ Ժողովուրդ, ազգային Ժողովը Պատմութեան և Արձանագրութեանց Ակադեմիան մըն է, Յորելեանական հանդէսի մը բացումը կատարելու համար ի՞նչ հարկ կայ Ուրարտուն, խալդեանները, հիթիթները իրար անցընելու, և երկու ժամ արդուկելու երեսփոխաններու գլուխները, որոնք արդէն առանց արդուկի ալ բաւականէն աւելի տափակ են :

— Ո՞վ Ոգիդ Հայաստանեայց, 1500 տարիէ ի վեր առիթ մը ներկայացաւ իր հմտութիւնը ցուցադրելու, միթէ փախցնէր այս առիթը... ներէ իրեն :

— Ներեալ լիցի ճառ իւր: Յետոյ ի՞նչ անցաւ Ժողովին մէջ :

— Ո՞հ, վսեմ, հոյակապ, չնաշխարհիկ բան մը, մեր բողոքական եղրայրները միացան մեզի:

— Ինչպէս...

— Ազգային Ժողովի միահամուռ ծափանարութիւններովը, որոնց ես ալ մասնակցեցայ:

— Ծափը միթէ բուրխա՞լ է որով կարելի ըլլայ միացնել երկու տարրեր իրարու հետ:

— Բայց...

— Լոէ, պարոն Ժողովուրդ ամէն բան ծափով չլմինար: Շարունակէ :

— Անկէ ետքը, ատենապետ էֆէնտին Յորելեանական կրկնակ հանդէսներուն բացումը հոչակեց և

վեհ . Կաթողիկոսին կոնդակը վերյիշելով, ըստ թէ
այդ վայրկեանէն բացուած էր հանգանակութիւնը ի
նպաստ դպրոցական Փօնտին :

— Ի՞նչ ըրիր երբ հանգանակութեան բացումը
պաշտօնաապէս հոչակեց :

— Խենթի պէս ծափահարեցի :

— Երեափոխաննեղը ի՞նչ ըրին :

— Անոնք ինչ աւելի ծափահարեցին :

— Յետոյ ի՞նչ ըրիք :

— Յետոյ ... ինչ պիտի ընենք, ժողովը ցրուեցաւ,
ես ալ առի գալեցի :

— Մէկը չգտնուեցաւ որ ձեռքը գրպանը խօթէ և
բացուած հանգանակութեան բան մը տայ :

— Ինչպէս կարելի էր ձեռքը գրպանը խօթել, ա-
մէն մարդ ծափահարելու զբաղած էր :

— Շաբաթ օրը ի՞նչ ըրիր :

— Առառուն կանուխ դարձեալ Գում Գափու,
Մայր Եկեղեցին վազեցի, հանդիսաւոր պատարագին
ներկայ գտնուելու համար :

— Հրաւիրուած էիր, տոմսակ ունէի՞ր :

— Զէ . զիս մարդու տեղ չէին դրած :

— Ուրեմն ինչպէս ներս մտար Եկեղեցիէն :

— Հրելով, հրմշտկելով, պուալով, կանչելով, և
հարկին հայհոյելով, սպառնալով և ... ծեծ քաշելով :

— Ասով ապացուցիր թէ քաղաքակրթուած ժողո-
վուրդ մըն ես հազարհինգհարիւր տարիէ ի վեր ...

— Անկէ առաջ նոյնիսկ, — տօքթ. Տաղաւարեանի
ականջը խօսի, — Խալդեան քաղաքակրթութեան շըջանը
շմոռնանք ...

— Խալդ ես ըրեր դուն ... կը վայլէ որ այսպէս
օտարականներուն քով խաղք ընես հայութիւնը :

— Յանցանքը միայն իմս չէ, ով Ոգիդ Հայաստան-
եայց, քսանհազար մարդը միթէ կարելի՞ է քսան

մարդով կառավարել։ Ո՞ւր տեսնուած է այս տեսակ կազմակերպութիւն։ Առ նուազն երեք հարիւր Միհրդատ Հայկազն պէտք էր այդ օրը և հազիւ հատմը կար . . . այն ալ սև ըրտէնկօթով։ Սև ըրտէնկօթով մարդ մը ինչպէս ինծի պատկառանք կրնայ ազդել։

— Արարողութիւնը ի՞նչպէս անցաւ։

— Ըսելիք չի կայ, հոյակապ, հրաշալի, վեհափառ, կոմիտաս վաղապետ և պարոն Շահ Մուրատեան յափշտակեցին, վերացուցին մեզի։ Մեզը որ արարողութիւնը եկեղեցական էր ու չկրցանք ծափահարել և մեր հիացումը յայտնել։

— Դուն հիացում յայտնելու ուրիշ կերպ չե՞ս գիտեր։

— Գիտեմ . . . կեցցէ կը պոռամ, պուազօ կը պոռամ, ապրես կը պոռամ։

— Ուրիշ . . .

— Ոտքերս ու գաւազանս գետին կը զարնեմ, աղմուկ կը հանեմ և երբեմն ալ նոյն խակ աթոռ, գաւաթ կամ ապակի կը կոտրեմ։

— Արարողութենէն ետքը ի՞նչ ըրիր։

— Շատ ջիրին գործ մը ըրի։ Որովհետև ժամէ մը եկեղեցին մէջ հանդէս պիտի կատարուէր, փոխանակ ինծի ուղղուած հրաւէրին անսալու և դուրս ելելու, խուժեցի դէպի օտար հրաւիրեալներու յատկացուած տեղը, գրաւեցի աթոռները, առաջ անցայ մինչև դասը նոյնխակ խորանին վրայ ալ դիրք բռնեցի։

— Դիտողութիւն ընող չեղամւ։

— Ինչպէս չեղաւ. կարգադիր մասնախումբի անդամները, տօքթ. Թորգոմեանի զեկավարութեան տակ և Միհրդատ Հայկազնի շեփորահարութեամբ, եկան աղաչելու, պաղատելու, համոզելու որ դուրս ելենք և գոնէ օտար հիւրերու յատկացուած տեղերը թողունք... Ո՞վ մտիկ կ'ընէ. յետոյ ոստիկաններ եկան որոնցմէ քիչ

մը վախցանք որովհետեւ թուրքերէն կը խօսէին կոր, բայց ետքէն հասկցանք որ Հայ ոստիկաններ էին ու անոնց ալ մտիկ չըրինք :

— Կեցցես, Հայ քաջազուն Ժողովուրդս :

— Միթէ մենք եկեղեցին ու անոր շրջաբակին մէջ մարդէ կը վախնանք, խրատ ու խորհուրդ մտիկ կ'ընքնք :

— Ուրեմն հանգէսը կարելի չեղաւ կանոնաւորութեամբ կատարել :

— Զէ, և ասոր համար անուշ տեղը կապեցին։ Նախարարին մէկուն ալ հագուստաները պատուեցինք Հայ կարծելով զինքը, ուրիշի մըն ալ քիթը բերանը ճանկուեցինք...

— Կը վայելէ ասիկա, Հայ Ժողովուրդ :

— Բայց Ոգիու Հայաստանեայց, անիկա ալ Հայ կարծեցինք :

— Այդ տարբեր բան :

— Հակառակ այս անախորժ միջադէպներուն՝ ոգեորութիւնը և խանդավառութիւնը անսահման էր :

— Ինչու համար այդքան խանդավառուած էիք :

— Բայց... հայ տառերու գիւտին և հայ տպագրութեան Յորելեաններուն առթիւ... ասկէ աւելի մեծ պարծանք կրնայ ըլլալ ազգի մը համար :

— Միրելի Ժողովուրդ, ամէն ազգերն ալ իրենց գիրերը ու տպագրութիւնը ունին, ասոր համար պարծենալու ի՞նչ կայ :

— Սակայն մենք շատ մը ազգերէ առաջ ունեցած ենք. Հիւսիսային Ամերիկացիները, Ռուսերը, Թուրքերը, Եգիպտացիները, ևն. մենէ ետքը գիր ու տպագրութիւն ունեցան :

— Լաւ, բայց աւելի աղէկ չէր ըլլար որ Հիւսիսային Ամերիկացիներէն կամ Ռուսերէն եսքը գիր և տպագրութիւն ունենայինք և ի փոխարէն՝ այսօր անոնց վիճակակից ըլլայինք :

— Այդ տարբեր հար .

— Բնևն հարցը այդ է, սիրելի ժողովուրդ:

— Ի՞նչ կ'ըսես, եղբայր, հայկական այբուբէնը ամենէն հարուստն է, ՅԵ ձայն ունի ու մենք Հայերս ամէն ձայն կրնանք հանել :

— Իցիւ թէ այդքան տառ չունենայիք և փոխանակ շատ ձայն հանելու՝ քիչ մը գործ տեսնէինք: Ֆրանսացիները և Անգլիացիները մենէ տասնըմէկ ձայն պակաս ունին և թերեւ ասոր համար է որ քիչ կը խօսին՝ շատ կը գործեն:

— Ուրեմն թերթերն ու ճառախօսները մեզ խարեցի՞ն:

— Զէ, միայն թէ ամէնքդ իրար խարեցիք... խանդագառուեցաք, ոգեւորուեցաք եղելութեան մը համար որ զուտ հայկական փառք ու պարզանք մը չէ: Գիրը անհրաժեշտ պէտք մըն էր որ եթէ 413ին չունենայիք 423ին կամ 433ին պիտի ունենայիք ոևէ կերպով մը: Եթէ զիրի գիւտին յորելեանը պէտք է պարծանքով տօնել՝ ինչու շտօնուի նաև հացի Յորելեանը, ինչու մեր հնագէտները չփնտուն, չգտնեն թէ առաջին անգամ երբ Հայաստանի մէջ հայ շինուեցաւ ու ելլեն անոր Յորելեանն ալ տօնեն խամնավառութեամբ: Հացըն ալ հայութեան պահպանման այնքան նպաստած է,

— ու թերեւ աւելի, — որքան հայկական տառերը: Քաղաքակրթութեան մեծագոյն ազդակը եղած է կրակը. տօնեցէք ուրեմն կրակի գիւտն ալ ի Հայս:

— Բայց կովկասահայերը որոնք մենէ լուրջ մարդիկ կը համարուին, միթէ շտօնեցի՞ն կրկնակ Յորելեանները:

— Անոնք առիթէն օգտուեցան գոնէ հիմնական գործ մը տեսնելով, քանի մը հարիւր հազար ոսկի հաւաքելով վարժարաններու ինպաստ: Դուն այդ ալ չըրիր. կեցցէ գոչեցիր, ծափահարեցիր, պուացիր, կան-

չեցիր, պանծացիր, հպարտացար, կուրծքդ ուռեցուցիր,
հնդկանաւի պէս վիզդ շարժեցիր, բայց ձեռքդ գրպանդ
շտարիր։ Չփորձեցիր գոնէ խարուսիկ ոգևորութենէ մը
իրական օգուտ մը քաղել։

— Սպասէ, Ոգիդ Հայաստանեայց, դեռ տարի մը
պիտի տեսէ հանգանակութիւնը,

— Ես քեզ կը ճանչնամ, եթէ խանդավառութեան
միջոցին բան մը չտուիր, պաղարիւնով բնաւ չես ի
տար։ Ինչ որ է, շարունակէ պատմութիւնդ, կիրակի
օրը ինչպէս անցուցիր։

— Ահ, անմոռանալի կիրակին . . . Ոգիդ Հայաս-
տանեայց, այդ օրն ալ չզգածուեցար, հրճուանքով ու
հպարտութեամբ չցնծացի՞ր . . . այն ի նչ հանդէսներ,
ի նչ երգեր, ի նչ նուագներ, ի նչ ճառեր, ի նչ կենդանի
պատկերներ, տալու զուռնա անգամ զարկինք ի պատիւ
հայ տառերու գիւտին։ Ո՞ր կողմ վազելս չէի զիտեր . . .
որո՞ւն հասնիմ, որը ծափահարեմ . . . ամէն հայ եթէ
քառսունական ձեռք ունենար, դարձեալ չպիտի բա-
ւեր ծափահարելու համար։

— Ինչպէս չբաւեցին թատրոններու օթեակները և
նստարանները։

— Եւ ասոր համար բաւական անվայել դէպքեր
տեղի ունեցան։

— Միհրդատ Հայկակնը չէր հսկեր։

— Զէ, անիկա կիրակի օրը, Պէշիկթաշի մէջ, ճառ
կը խօսէր։

— Ճառ կը խօսէր . . . ի նչ բանի վրայ։

— Օրուան մեծ տօնին նշանակութիւնը կը բա-
ցատրէր Պէշիկթաշիներուն . . .

— Ո՞վ Ս. Մեսրոպ . . . ով հայ գրականութիւն . . .
ով Միհրդատ Հայկագն . . .

— Մի յուզուիր, Ոգիդ Հայաստանեայց, դեռ ի նչ
ճառախօսներ ունեցանք որ. . . Ասկէ զատ՝ եթէ Պոլսու
բոլոր եղի տակառները մէյմէկ Միհրդատ Հայկագնի

փոխուեին՝ դարձեալ կարելի չպիտի ըլլար կարգապահութիւնը անթերի կատարել։ Երբ հազար նստարան ունեցող թատրոնի մը համար երկու հազար տոմսակ կը վաճառուի, ինչպէս կարելի է այդ թատրոնին դրան առջև կարգ ու կանոնը պահել։

— Գոնէ տոմսակաւորներէն հազար հոգի կրցան թատրոն մտնել։

— Ավանս, այդ ալ կարելի չեղաւ։

— Ինչո՞ւ համար . . .

— Որովհետեւ առաջին տոմսակաւորները թատրոն հասած ատեն, արդէն թատրոնը լեցուած էր անտոմսակ անձերով։

— Ինչպէս կընայ ըլլալ ատանք խաղքութիւն մը։

— Տոմսակ հաւաքելու, տեղ ցոյց տալու համար թատրոնի մուտքին առջեւ կեցող պարոնները հրել անցնելով և ի հարկին ծեծելով։ Ատկէ դիւրին ի՞նչ կայ։

— Տեսնուած բան է այս։

— Ի՞նչ ընենք, Ոգիդ Հայաստանեայց, հազար հինգ հարիւր տարին անգամ մը ասանկ բաներ կը պատահին։ Փառք տանք նորէն որ ցաւալի գէպքեր, անդարմանելի աղէտներ չպատահեցան։

— Կիրակի գիշեր ի՞նչ ըրիր, ով Հայ ժողովուրդ։

— Կիրակի գիշեր ալ թատրոն գացի, հանդէմներու գացի, լուսավառութիւն ըրի, ջահագնացութիւն ըրի, պենկալեան հուրեր վառեցի, կեցցէ պսուացի ու ծափահարեցի։

— Իսկ երկուշաբթի առառնել . . .

— Երկուշաբթի առտու, խօսքը մէջերնիս, խերս անիծուած էր, ոսկորնելս կը ցաւէին, տեղէս շարժելու կարողութիւն չունէի, գլուխս ծանը էր և ձեռքերս ալ ծափահարութիւններէն ուռեցած։

— Եւ հիմա ի՞նչ մնաց բոլոր այդ իրարանցու միերէն։

— Հեռաւոր քազգը յիշատակ մը , անոյշ երակ մը ,
և . . . կոմիտաս վարդապետի նօթագրած «ի՞վ մեծաս-
քանչ դու լեզու» ին նդանակը :

— Իսկ ուրիշ տեւական բան մը . . .

— Տևական բան . . . հայկական տառերն ու ար-
պագրութիւնը :

— Դպրոցական Փօնտը ի՞նչ եղաւ :

— Անոր համար, շիտակը, մտածելու ատեն չու-
նեցանք :

— Ինչու ամէն մէկ հանդէսի մէջ չգտնուեցաւ
ճառախօս մը որ ըսէր հնն ժողվուած բազմութեան .
«Հայեր , ճառերով ու ծափերով զործ չմինար , այս
խանդավառութիւնը կուտ մը չարժեր եթէ անկէ տես-
կան օգուտ մը չկրնանք քաղել : Հայ տառերը և տպագ-
րութիւնը տօնելու լաւագոյն ձեն է վարժարանները
բազմապատկել և ասոր համար դրամ պէտք է , առատ
դրամ : Մեր կովկասահայ եղբայրները արդէն իսկ ահա-
զին գումարներ հանդանակեցին դպրոցական Փօնտին
համար , մինչդեռ մենք դեռ հարիւր ոսկի շենք ժողված .
ծն , գաղրեցուցէք ծափերն ու կեցցէները , բերաննիդ
խփեցէք ու քսակնիդ բացէք . հերիք այսքան պուռաւ-
խօսութիւնն . . . այն , ինչու մէկը չելաւ այսպէս խօսելու :

— Բայց , Ոգիդ Հայստանեայց , ատանկ խանդա-
վառ ոգեւորութեան ժամանակ կարելի՞ է դրամի խօսք
ընել և տաք ապուրին վրայ պաղ ջուր լեցնել . . .

— Ուրեմն , ով Հայ Ժողովուրդ , զաւօք սրտի քեզի
կ'ըսեմ որ քու այդ կրկնակ Յորելեաններդ ու խանդա-
վառութիւնդ ուրիշ բան չէր՝ այլ եթէ «Բազում աղ-
մուկ՝ վասն ոչնչի» :

